

ւեր կ'ունենան տղաք որոնց պատճառը աղտոտութիւնն է :

Եղբորդ խնամքը կերակուրին կողմանէ պիտի ըլլայ . վասն զի կաթէն զատ տղոց տրուած բաներն ալ շատ զգուշութեամբ նայելու է : Այս իրեր կան որ ինչ և իցէ կակուղ կամ ջրոտ բան կուտան տղուն որ ուտէ . չափն ալ չեն նայիր , հապա քանի որ տղան բերանը բանայ՝ իրենք ալ ապուրը կամիսաւիծը անոր բերանը կը լեցը նեն կը թխեն , առանց նայելու թէ արդեօք տղան կրնայ մարսել . կարծեն թէ որչափ ալ շատ ուտէ տղան՝ վնաս չունի , իբր թէ տղուն ստամոքսը երկը թէ ըլլար : Այս անխոհեմութենէն առաջ կուգան շատ անդամ տղուն ան հանգստութիւնը , վատառողջութիւնը և ուրիշ գիպուածներ : Մտամոքսը փափուկ գործարան մըն է որ շուտ կը յոգնի ու կ'այլայլի . անով տղուն քունը կը պակսի ու վատոյժ կը մնայ . ընդհակառակն քիչ կերակուր տալը աւելի ապահով է ու վտանգ չունի : Վիչ մը որ մեծնայ տղան ու ախորժակը բացուի , կը սկսի համով կերակուրներ ուղել . մայրն ալ սիրտը չդիմանալէն , կամուրիշները իբր թէ տղան սիրելէն՝ չէ չեն ըսեր , որչափ գժուարամարս բան ալ ըլլայ ուղածը՝ կուտան որ ուտէ , մանաւանդ խմորեղէն ու շաքարեղէն : Այս բանս երկու վնաս ունի . մէյմը որ տղուն առողջութիւնը կը վնասուի , երկրորդ որ ան ատենէն կը սկսի որկրամոլութեան վարժիլ : Չեմըսեր թէ տղուն ամենեին անոյշ բաներ չտրուին . ատ ըլլալու բան չէ . բայց աս ալ նայելու է որ ան ատենէն սորվի տղան չափաւորութիւնն ու բարեխառնութիւնը :

Եղբորդ խնամքը տղուն շարժմանը վրայ պիտի ըլլայ : Այնչափ հարկաւոր է տղոց շարժմունքը՝ որ բնութիւնը զիրենք կը դրդէ անդադար ու անհանդար ըլլալու , ու առանց շարժման տխուր ու տկար կ'ըլլան , ան բոյսերուն նման որ եթէ ձեռքով ձզմես՝ էն կրնար համարձակ ծիլ ու ամիլ :

Բայց պէտք չէ ալ թողուլ որ տղան ուղածին պէս արձակ համարձակ քալէ , վազվըոտէ , իյնայ ու ելլէ , վասն զի ասոր ալ չափազանցը վնասակար է : Այս չափազանց շարժմունքներէն ըզգուշացընելու համար , երբոր տղան կ'իյնայ ու մէկ տեղը ցաւցընելով կը սկսի լալ ու կանչուրտել , ան առջի լացը դադրելուն պէս հասկրցուր իրեն թէ ահա անանկ անհանդարտութիւններուն վնասը աս է . և թէպէտ առջի բերանը ջրի ձայն կուգայ տղուն քու խրատդ , բայց քանի մը անդամ ալ անանկ փորձանքներու հանդիպի ու միշտ խրատես նէ , ուղել չուղել կը խելօքնայ : Ուստի տղուն շարժմունքը պէտք է ստեա ստեա ըլլայ՝ բայց քիչ ատեն , հանդարտ բայց նստողական չէ , հապա միշտ ոտքի վրայ :

### ԱԶԳԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱԵՐ ազգն ալ որպէս զի ուրիշ ազգաց պէս ծաղկի գիտութեամբ ու մարդկութեամբ , պէտք է ամէն բանէ առաջ յուսահատութիւն ու սրտակոտրութիւնը մէկդի գնէ : Դ'անչնայ իրեն կատարելութիւնները , ու սիրտ առնէ առաջ երթալու : Ուսէ թէ չայն ալ անդէ է , ևր աղջն ալ բան է . գիտնայ թէ աս ըսողը ինքը զինքը կը նախատէ քան թէ իրեն ազգակից եղբարքը , ու ջանայ որ ինքը իր աղդին փառք ու պարձանք ըլլայ : Ասիկայ այն պիսի ընդարձակ նիւթ մըն է որ մեր օրագրին մէջ որչափ յորդորանքներ ալ դրուին ասոր վրայ՝ քիչ են , շատ չեն . բայց որովհետեւ մեր ազգին մէջ լեզուագէտներ ալ կը գտնուին որ օտար ազգաց գրած պատմութիւններն ու աշխարհագրութիւնները կարդալով՝ անոնց սխալ ու ծուռ կարծիքները շիտակի տեղեառնեն ու կը խաբուին , անոր համար շատ հարկաւոր կ'երենայ մեզի որ ատեն ատեն օրագրիս մէջ ան ծուռ կարծիքները շըտենք ու սրբագրենք : Այսպիսի սխալ

կարծիքները խիստ շատ են . բայց  
մենք առ այժմ ասանկ թեթև գը-  
րուածքի մէջ գոհ պիտի ըլլանք ա-  
նոնց գլխաւորները միայն շտկելու .  
այսինքն ան մեծամեծ մխաները որ  
ըրեւ են անուանի մատենագիրներ  
հայաստանի զանազան հին և նոր  
քաղաքներուն վրայ , հայոց քաղա-  
քական ու եկեղեցական սովորու-  
թեանցը վրայ , հայոց պատմութեա-  
նը այլեայլ կտորներուն վրայ , և այն :  
Հուսանք որ ոչ միայն մեր ազգային  
եղանակ հաճոյ և օգտակար ըլլայ աս  
մեր աշխատութիւնը , հապանակ ա-  
րելասէր օտար ազգաց :

## Հայոց անուանը Հրայ :

Ո՞ւ՞ ազգին վաւերական պատ-  
մութիւններէն ու անընդհատ աւան-  
դութենէն գիտենք որ մեր հայ անու-  
նը առնուած է հայէ անունէն , որ  
իոյնահապետին թոռանը թոռն էր .  
“ Իսկ աշխարհս մեր կոչի յանուն նախ-  
նոյն մերոյ հայկայ հայտ , կ'ըսէ իսո-  
րենացին . հայտափան ըսելն ալ նոյն է ,  
այսինքն հայոց երկիր ” :

( Ստար ազգերը մեզի աս հայ ա-  
նունը են տար . հապա բաց ’ի Արաց  
ազգէն ( որ սօմիուլէ կ'ըսեն մեզի ) ա-  
մէնքն ալ տրէնէն կամ էրէնէն կ'ըսեն մեր  
ազգին : Այսոր ալ ստոյգ պատճառը մեր  
պատմութիւն գիտենք . վասն զի կ'ը-  
սէ իսորենացին թէ մեր Արամնահա-  
պետը , որ հայկ նահապետին թոռան  
թոռներէն էր , հայրենասէր մարդ  
մը ըլլալով , հայաստանի թշնամինե-  
րը որ եկեր տիրեր էին հոն՝ վորնտեց ,  
ու մէկդիէն ինչուան Հնդկաստան ,  
մէկալ գիէն ինչուան Այթէրկրական  
ծովը քշեց : Այսնկով հայոց ազգն ու  
ոյժը նոր ձանցան իրենց քովի ժողո-  
վուրդները , ու բուն անունը չգիտ-  
նալով՝ Արամ նահապետին անունը  
տուին մեր ազգին , ու ըսին Արմէն ,

<sup>1</sup> Տարտասաննօրին ուրիշ անուններ ալ կուտանք  
երբեմ մեր ազգին . ինչպէս , Տարտասաննօրիշ կամ  
Արմէն , Արտասաննօրիշ գրահ . Արտասաննօրիշ և այլն :

այսինքն Արամեան :

Այս կերպով ազգի մը հին անուան  
տեղը նոր անուն մը վրան դրուիլը և  
ուրիշներէն անանկ ձանցուիլը ուրիշ  
ազգերու ալ պատահած է , ուստի  
զարմանք չէ . ինչպէս ահա Այսուբքաց  
ազգը սոմանցի կամ սոմանլը ըսուած է  
սուլդան ( Սմանին անունովը : Այու-  
սաց ազգը տաճկերէն նուիոֆ կամ  
Տուիոֆլու , Այրոպացւոց լեզուովն ալ  
Տասովլին ըսուեր է երկար ատեն՝ ի-  
րենց հին մայրաքաղաքին անունէն :  
Արացիք ալ , որ իրենք զիրենք Վար-  
ենալի կ'անուանեն՝ իրենց Վարթլոս  
նահապետին անունէն , ուրիշ ազգե-  
րը անոնց այլեայլ անուններ կուտան ,  
և շատը էտքի կամ ճիօրճիան կ'ա-  
նուաննեն , ինչպէս որ կ'երենայ՝ իրենց  
կրէէն կամ Դարգի անունով թագա-  
ւորներուն անուննեն առնելով :

Օ արմանալին աս է որ Հունաց  
հին պատմիններէն սմանք ուզելով որ  
ամէն ազգ իրենցմէ ելած ըլլայ , հայոց  
Արմէնիոս ըսուելուն վրայ այսպիսի  
պատմութիւն մը շիներ են : Արաս-  
պել մը ունին որ ատենով Կողքիս ը-  
սուած երկիրը ոսկիէ մորթ մը կայ  
եղեր որ սոկէտեղն ալ կ'ըսուի . աս ոս-  
կին առնելու համար՝ Արդոնաւորդք  
ըսուած յոյն կտրիձները հոն գնացեր  
ու Կողքիսի թագաւորին աղջկանը  
մատնութեամբը ձեռք ձգեր են : Ա-  
սոնց մէկն ալ է եղեր Արմէնիոս թեսա-  
զացին , որ Կողքիսէն դառնալու ա-  
տենը եկեր հայաստանի տիրեր է ,  
ու իր անունովը երկիրն ալ ըսուեր է  
Արմէնիոս : Այնչափ յայտնի է աս ա-  
ռասպելին ստութիւնը , որ հիմա ոչ  
միայն Արոպացիք՝ հապանակ առ-  
տենագիտուններն ալ կը ծիծաղին վը-  
րան . ուստի մեզի հարկ ըլլար որ  
խօսքերնիս երկընցըննենք :

Ամանապէս զանց կ'ընենք մէջ բե-  
րել ու հերքել ան ծաղրական ստու-  
գաբաննութիւնները որ եւրոպացի մա-  
տենագիրներէն սմանք ( որ Աբրայե-

շւոց լեզուն ուրիշ ամէն լեզուաց մայրը կը սեպեն) մեր Աքէնի անունն ալ եթրայեցերէն է կ'ըսեն, իբր թէ հառննի, այսինքն լուսն դննի . մտքերնին ալ դրեր են թէ Աքննի ըսածը Ա'ասիսն է, որ Այլարատ ալ կ'ըսուի :

Ա'արդս մէկ բանի մը ստոյգ պատճառը չգիտնալէն ետև՝ զարմանք չէ որ հազար ու մէկ ծուռ ու մուռ կարծիքներու մէջ իյնայ :

Հ. Գ. ԱՅՎ.

Պանուղանցի Հայոց ուսումնասիրութիւնը :

Ի՞նչ անուր ուսումնասիրութեան ջանքը քանի մը տարուընէ 'ի վեր շատ վառուած է նաև Ա'ոլտաւիայի մէջ, որով Ա'ոլտովաններն ալ (որ տաճկերէն Պողոսի կ'ըսուին) սկսեր են իրենց լեզուն կոկել ու մատենագրութեան յարմարցընել, օրագիր հրատարակել ու ռամկական կրթութեան գրքեր հանել: Ասոնց հետեղ, կամթերևս քիչ մը բարի օրինակ ալ տուող եղեր են Ա'ոլտաւիայի հայ բնակիչները, որ հինգ հարիւր տարի առաջ Հայաստանէն հոն եկած ու Երկրին գլխաւոր վաճառականներն եղած են, ու Ա'ոլտովաններուն մէջ միշտ իրենց ազգին պատիւն ու ազնուութիւնը պահած են: Առաջ շատ աւելի բազմաթիւ էին Ա'ոլտաւիայի Հայերը, բայց հետ զհետէ ցրուելով՝ հիմա տասը հազար հոգի հազիւ կ'ելլեն: Օ անազան քաղաքներուն հայ բնակչացը վրայ խօսիլը ուրիշ ատենի ձգելով, հոս Պոթուշանցի Հայոց վրայ համառօտ տեղեկութիւն մը տանք, որ ուրախութեամբ ընդունեցանք Ա'ուքոյ Պոկտանովիչ ազնուական ու ազգասեր մերազնեայ իշխանէն, որ Խը վովի քովերը կը բնակի, ու անձամբ գնացեր տեսեր է մօտերս Պոթուշանցի Հայոց վիճակը :

Պոթուշան քաղաքը Ա'ոլտաւիայի մայրաքաղաքին (որ է Եաշը) հիւսիսային արևմտեան կողմը կ'իյնայ, ու

գրեթէ 54 մղն հեռու է անկէ: Ա'եծ առուտուր ունի Ա'ուչովայի ու Պուքովինայի հետ, ու ինչուան Ա'իփսիա ու Պիրիւնն կը տանի իր վաճառքները, որ են գինի, կենդանիք, բուրդ, մեղր, մոմ, ու ծխախոտ: Բնակիչները 4000 հոգի են . ասոնց կէսը մեր ազգէն են, ու երկու եկեղեցի ունին, մէկը հին՝ մէկալը նոր: “ Կ ատ զար,, մացայ, կ'ըսէ պարոն Պոկտանովիչը, Երբոր տեսայ ասոնց գեղեցիկ „ ու ընդարձակ դպրոցը, որուն մէջ „ 135 մանչ տղաք կը սորվին ազգային „ լեզուն՝ գրականութիւնն ու պատմութիւնը . . . Ուրիշ զատ դպրոց „ մըն ալ տեսայ որ աղջկանց համար „ է, ու լեցուն է աշկերտներով: Ա'ս „ դպրոցը բանալուն՝ առաջ տանեւ „ լուն և ուրիշ պիտոյքը հոգալուն „ գլխաւոր օգնականն ու բարերարը „ եղած է Պատար Լոլաւ անունով „ ազնուական՝ պատկառելի ու առատածեան պարոնը, և Պոթուշանցի „ Հայերը մէկ բերան կը վկայեն թէ „ աս բարերար մարդուն արդիւնքն է իրենց ուսումնասիրութիւնը: Իր „ հարստութեանը մեծ մասը աս բանիս դնելին ետև՝ անբաւ դժուաւ „ բութիւններ ալ քաշեր է ինչուան „ որ քաջութեամբ ամէն արգելքի „ ալ յաղթելով՝ իր վեհանձնական „ վախճանին հասեր է . և ահա ասոր „ համար է որ անջնջելի է իր եղբար „ ցը սրտին մէջ իրեն երախտեացյի „ շատակը: Բնացի տեսայ ան պատուական անձը . և ինքն է դպրոց „ ցին վերատեսուչը, ու մեծ քաջաթիւ կութիւն կուտայ անդադար վարժապետներուն ու աշակերտաց: Այս „ ըանի թէ այսպիսի առատաձեռն մարդիկ շատ ըլլային մեր ազգին „ մէջ,, :

Ա'ս վեհանձն ու առատաձեռն ազգասիրաց մէկն ալ է ինքը պարոն Պոկտանովիչը, որուն բարեսեր հոգին ու արդիւնքը մասնաւոր գովեստի ու յիշատակութեան արժանի է աս մեր օրագրիս մէջ: